

## ԼԵԻՈՆ ՄՈՄԺԵԱՆ

## ՀԱՅ ԿՐՕՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ

## «ԿՈՄԻՏԱՍ» ՍԱԼԻԿԸ

Վերջերս շատ հետաքրքրուած ըլլալով մեր սրբազան ու ծիսական երաժշտութեան նուիրուած սալիկներով, ունկնդրեցի բազմաթիւ, կրնամ ըսել հրապարակին վրայ գոյութիւն ունեցող գրեթէ բոլոր արձանագրութիւնները:

Մասնատրապէս տպատրուեցայ Սիփան-Կոմիտաս Փարիզի խառն երգչախումբի սալիկէն, որ Կոմիտաս Վարդապետի հոգեւոր երաժշտութեան եւ Կոմիտասեան մշակումով Պատարագի հատուածներու նուիրուած է, խմբավարութեամբ Կարպիս Ափրիկեանի:

Որքան ուշադրութեամբ մտիկ ըրի, այնքան անելի սիրեցի ու յափշտակուեցայ այս մեծապէս յաջող արձանագրութեանէն: Եւ որովհետեւ այս սալիկին մասին ՄԱՆ-ՐԱՄԱՍՆ ՔՆՆԱԽՍՍԱԿԱՆՆԻ մը չէի հանդիպած մինչեւ օրս, որոշեցի Քրիստոնէութեան Հայաստանի պետական կրօն հոշակման 1700-ամեակի առիթով արտալայտուիլ այս ամփոփ սալիկին մասին:

Կոմիտասեան մշակումով Պատարագը գրուած է՝ սկզբնապէս միմիայն արական ձայնի համար. հաւանաբար այն ժամանակներուն իգական սեռի մասնակցութիւնը եկեղեցիէն ներս արտօնուած կամ ընդհանրացած սովորութիւն մը չէր:

Վարդան Սարգսեան, Կոմիտաս Վարդապետի հինգ սաներէն, պատրաստած էր երկսեռ երգչախումբի մշակում մը: Սակայն Կարպիս Ափրիկեան մախընտրած է Վարդապետի յօրինումը ինք վերարտադրել խառն խումբի մշակումի մը, շատ անգամ եռաձայն մասերը քառաձայնի փոխակերպելով: Անշուշտ, այս գործընթացը կը կարօտի դաշնատրման տաղանդի, առանց խաթարելու Վարդապետին ապահոված երաժշտական հայ հոգիին նկարագիրը: Եւ որպէսզի զանազան ձայներու մեղեդիները անելի ցայտուն երեսան յայտնուին, երաժիշտ Ափրիկեան շատ յաճախութեակ մը (octave) ուստում կատարած է, որպէսզի տուեալ մեղեդին երգողի երգաձայնային հնչածավալին ամենանպաստաւոր միջինը ունենայ՝ լաւագոյնս արտալայտելու համար:

Երաժշտագետ Ափրիկեանի միտքն ու ուղղութիւնը եղած է Հայկական Պատարագը ոչ միայն իբրեւ եկեղեցական արարողական երեսոյթ ներկայացնել, այլ անելին՝ մեր սրբազան երաժշտութեան եւ անմահ Կոմիտասին արժէքները ի յայտ բերել օտար երաժշտասէրներու մէջ եւս եւ անոնց գնահատանքին արժանացնելու այս աւանդը: Ընթացք մը, որ պէտք է միշտ նպատակակետ ծառայէ հայ ժողովուր-

դիմ փառապանծ մշակոյթի մանօթացման ու մտահոգէ հայ երաժիշտները, ինչպէս որ մտահոգուած էին Արեւմտեան դասական երաժիշտները, երբ կրօնական-եկեղեցական երաժշտութիւն մը կը յօրհանէին: Անկասկած՝ աւելորդ է ըսել, որ անոնց նպատակը զուտ երաժշտական էր:

Ափրիկեան-կոմիտասեան մշակումով Պատարագէն ու հոգեւոր երաժշտութեան ատած է անոնք, որոնք յատկանշական են որպէս բարձրորակ յօրհնուածներ:

Խտացեալ սալիկին պարունակութիւնը կ'ընդգրկէ հետեւեալ իրերայաջորդ երգերը:

ՕՐՀՆԵՐԳ.- Երգչախումբին կողմէ մեկնաբանուած, փառաւոր, վեհ, ԶՈՒՍՊ ՆՐԲՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ լի հնչողականութեամբ:

ՄԵԾԱՏՈՒՍՅԷ.- Երկսեռ երգչախումբի հարց-պատասխաններով ստեղծուած են յաջող հակադրութիւններ,

Հոս Ափրիկեան աւելցուցած է մեկ տուն, շատ կարճ գտնելով այս հաճելի գործը ըստ բնագրին երաժշտագրութեան:

ԵՐԳ ՈՏՆԼՈՒԱՅԻ.- «Այս խորհուրդ» խորհրդաւոր, գեղեցիկ դաշնաւորումով, երգուած երկնային միաձոյլ ձայներով:

ՏԷՐ ՔՈՅԻՆ.- Հրճուագին: Երաժշտական գիծը, որ մեկնաբանելու համար բաւական դժուար կատարողական գիծ մըն է, սայթաքում չէ ունեցած ու յաջող կերպով ծաւալած է:

ԱՀԱ ԱԶԱՏԵԱ.- Գառաւոր է: Թէնորներու «Լուր, Տէր, եւ ողորմեա»-ները լըստակ կերպով ի յայտ կուգան, տալով երաժշտական ստեղծագործութեան որմնաքանդակի տպաւորութիւն:

ՍԻՐՏ ԻՄ ՍԱՍՆԻՆ.- Այս «Գամմ Բ» երկը, հնարագիտականօրէն (techniquement) հեշտ, սակայն մեկնաբանութեամբ դժուար է, երգչախումբին եւ մեկնակատարողին հաւասարակշռութիւն պահելու առումով: Երգչախումբը միմիայն արական ձայներով՝ ո՛չ կը խանգարէ, ո՛չ ալ ներդրութիւն կը պատճառէ մեներգողին, այլ ցոյց կուտայ ձայներու զպարօժութիւն եւ ներդաշնակ երգեցողութիւն մը:

Սոնա Նիկողոսյան թաւշոտ, զուլայ, երկնային հեզութիւն ունեցող քաջողական, քնարական՝ mezzo-soprano ձայն մը: Ունի նոյնպէս թափանցող յուզականութիւն ու ազնուական փափկութիւն ու իր այս մեկնաբանութիւնը կրճամ առանց վարանելու ըսել՝ լաւագոյններէն մին է:

«Սիրտ իմ սասանի»-ն կը վերջանայ do dominante-ի վրայ եւ անմիջապէս ՏԷՐ ԻՄ ԱՐԺԱՆԻՆ կուգայ do mineur-ի վրայ ու կուտայ զօրաւոր ցայտուն տպաւորութիւն, կատարողական գովելի որակով:

ԵՐԳ ԳԻԾԵՐԱՅԻՆ ԺԱՄՈՒ.- Զափազանց դժուար երաժշտական գրութիւն մըն է եւ յիշողութեան մէջ այսպիսի այլ արձանագրութիւն մը չեմ լսած: Այս երաժշտագրութեան դժուարութիւնը կը կայանա իր modulation-ին մէջ, փօրհնուածքի մէջ tonalité-ի փոփոխութիւն, double démol-ներու (կրկնակ կիսաձայներու, bécarre-ներու (ձայնադարձ) հակադրութիւններով եւ բարձր ձայնահիշներով:

Այս սաղմուղը կը պատկանի Ս. Ներսէս Ծնորհալիին, որ Կոմիտասի դաշնաւոր-ման գլուխգործոցներէն մին կրնամ սեպել:

Պատմութիւնը կ'ըսէ, թէ Հոռմկլայի պարիսպներու գիշերուան պահակները որպէսզի արթուն մնան, կոշտ բացազանչութիւններ կ'արձակէին, եւ որոնցմէ Ծնորհալիի երաժտական նուրբ ականջները կը վիրավորուէին ու քունը կը խանգարէին..... Ուստի՝ այս դիտումով ան գիշերային երգ մը կը գրէ, որպէսզի զայն երգեն եւ անելի ներդաշնակութեամբ զիրար արթուն պահեն: Այս որակաւոր երգը պահակներու երգեցողութենէն անդին հրաշակերտ գործ մըն է:

Երկին մուտքը կը սկսի իգական չորսի բաժնուած ձայներով, որուն կը յաջորդէ արականը, դարձեալ քառաձայն, պատճառ մը, որ կը պահանջէ բազմամարդ երգչախումբ մը:

ԶԱՐԹԻՔ-ները խորապէս կը յուզեն, կը փշաքաղեն հօօր կառուցուածքով՝ ահեղագոյ կը պոռթկան արթնցնելու համար: Իսկ ՅԱԻՏԵԱՆՍ ՅԱԻՏԵՆԻՑ-ին կը յաջորդեն ԱԼԷԼՈՒԻԱ-ները, որոնց կարեւոր մեղեդին վստահուած է թէնորներուն:

Այս բոլորը սքաչելիօրէն կը զգանք խտացեալ սալիկի մէջ, որ կը վերջանայ ուրիշ ձայնակայքի (tonalité) վրայ, կրկին հօօր, վեհագոյ եւ յաղթական եօթը ձայնաբաժիններով:

Այս գլուխգործոց յօրինումին մէջ կը կարծես, որ Վարդապետը գտած է իր լատագոյն մեկնաբաններէն մին:

ՈՎ ԶԱՐՄՍԱՆԱԼԻ (Երգ Զրօրհնէքի).- Հոս երաժիշտ-դեկավար Ափրիկեան նախընտրած է առաջին տարբերակը, որ շատ անելի գեղեցիկ դաշնաւորում ունի. հիացական, երկնային, աստուածահրաշ, ճոխ ամբողջութիւն մը:

ԳԵՏ, ՄԻ՝ ԶԱՐՀՈՒՐԻՐ.- Կոմիտասի տաղանդին վկայութիւնն է, եւ որուն կը յաջորդէ ԱՅՍՕՐ ԶԱՅՆՆ ՀԱՅՐԱԿԱՆ, փայլուն, ուրախ եւ շնորհալի, ուր ցայտուն են թաւ ձայներու (Alti, Bassi) contrepontique երգեցողութիւնը:

Վերոյիշեալ յօրինումները Վարդապետը խառն խումբի համար գրած է:

ԽՈՐՀՈՒՐԻՐ ԽՈՐԻՆ-ը, երգուած Մկրտիչ Պօղոսեանէ, եզակի է իր տեսակին մէջ, միշտ ընկերակցութեամբ արական խումբին: Անմիջապէս ըսեմ, որ վերին չափանիշով կը զնահատեն անոր մեկնաբանած ՈՎ Է ՈՐՊԷՍ-ը, որուն մասին պիտի անդրադառնամ քիչ ետք:

Որքան պիտի փափաքէի, որ արական ձայնով՝ եկեղեցական երաժշտութիւն երգողներ մտիկ ընէին ու ազդուէին այս շոյող, թաշային, նուրբ հնչողութիւն ունեցող ոճէն: Մկրտիչ Պօղոսեան՝ օժտուած աստուածատուր քնարական (lyrique) թէնոր ձայնով, հոգեշարժ զարգացումով կը յարմարի մեր սրբազան եկեղեցական երգեցողութեան: Բացարձակապէս անընդունելի է եւ խոտոր կը համեմատին գեղջական, կոկորդային եւ կամ տրամաթիք ձայները: Հոս ալ կրկին արական խումբը զմայլելիօրէն կուգայ ալ անելի արժեւորելու անոր իւրայատուկ ձայնը:

Յայտնի երաժշտագետ-քննադատ Brigitte Massin, լսելով սալիկը ֆրանսական պետական ձայնասփյուռեն, գովասանքով արտայայտուած է այս գործին մասին, մտանցնելով քիչ մը Gesualdo di Vénosa-ին, ծնած Նաբոլի 1560-ին: Իսկ հանրածագող Lean Witold, երաժշտական խօսնակ, իր դասական երաժշտութեան յայտագիրներու ընթացքին, Ափրիկեանի մէկ համերգին՝ երգեհոնի վրայ նուագուած խՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ-ը ձայնասփոկելով, հարց տուաւ ունկնդիրներուն, թէ Պախէն՞ն է այս երաժշտութիւնը եւ կամ ուրիշի գործ է: Այս վկայութիւնները կը բաւեն ցոյց տալու Կոմիտասի միջնազգային տաղանդը:

ԱՅՍՕՐ ՏՕՆ Է.- Սոնա Նիկողոսեան կ'երգէ երգեհոնի նուագակցութեամբ, ինչպէս նաեւ Մկրտիչ Պօղոսեան ՈՎ Է ՈՐՊԷՍ սրբասացութիւնը: Ե՛ի ՅԱՐԵԱԽ-ը՝ մտանակումներով (imitation) արական ձայները՝ կը միանան մեներգողին, յաջող կամուրջ մը նետելով ՀԱԽԱՏԱՐԻՄ ԵՂԵԻ-ի քառածայն երգչախումբին, որը շատ մեղմէն՝ մինչեւ fortissimo մեկնաբանութեամբ կը ցնցէ ու մեծապէս կը տպաւորէ:

Պէտք է խոստովանիմ, որ Սոնա Նիկողոսեան եւ Մկրտիչ Պօղոսեան՝ այս երկու շնորհալի մեծակատարները, նպաստած են սալիկին կատարողական գերազանց մակարդակին:

ՍՈՒՐԲ, ՍՈՒՐԲ.- Հոս կ'ուզեմ արձանագրել նկատողութիւն մը. երբ պատարագիչը կ'ընէ «Եւ ընդ Սերովբէսն... եւ համարձակապէս գոչելով աղաղակել», չափազանց մեղմ ՍՈՒՐԲ, ՍՈՒՐԲ-ը քիչ մը անհամաձայն վիճակ մը կը ստեղծէ պատարագիչի պատգամին: Յիշենք, որ երոպական երաժիշտները միշտ SANCTUS-ները կը մեկնաբանեն զօրեղ ու ուժգին ձեւով: Ափրիկեան այս հակասութիւնը կը ջանայ սրբագրել երրորդ ՍՈՒՐԲ-ով՝ աւելի համակերպելով ՀԱՄԱՐՁԱԿԱՊԷՍ գոչելով եւ աղաղակել բառերուն իմաստին:

Ափրիկեան երգչախումբը կը ղեկավարէ իր ճիշտ tonalité-ին (ձայնակայք) մէջ, երբ ուրիշներ կը նախընտրեն մէկ octave (ութեակ) ցած երգել: Մեծ Վարդապետին բնագիրին մէջ չկայ ութեակ վար տարբերակը: Առաջին երկու ՍՈՒՐԲ-երը, այս երկայն շունչ պահանջող երաժշտական նախադասութիւնը, իգական գեղեցիկ, խորհրդաւոր մեղմ սկիզբը, երկնային, անբիծ նուրբ հնչողութեամբ կատարուած են: Սիրողներէ բաղկացած այս երգչախումբը՝ արհեստավարժ մակարդակին բարձրացուած է շնորհիւ խմբավարին:

ՀԱՅՐ ՄԵՐ.- Այս Պատարագին «Հայր Մեր»-ը Ափրիկեան առած է Վարդապետին այն գործը, որ երգուած է Փարիզի մէջ 1906-ին, արհեստավարժ օտար երգչախումբի մը կողմէ: «ԱՅԼ ՓՐԿԵԱ, ՉՄԵԶ Ի ՉԱՐԷ» pianissimo-էն (մեղմամեղմ) գորանալով, ինքնատիպ ճարտարապետութեամբ կը տարածուի՝ կարծես դէպի երկինք հասնելու վերջին ճիգով:

Հայր Կոմիտաս Վարդապետի Փարիզի առաջին համերգի (1 դեկ. 1906) յաջորդող օրերուն, ֆրանսական մասնագիտական երաժշտական մամուլը «Le Courrier Musical» թիւ 24 (15 դեկ. 1906), «Le Guide Musical» թիւ 23-24 (9 դեկ. 1906) եւ «L'Aurore» օրաթերթը (21 դեկ. 1906) հիացումով կը խօսին համերգին մասին, գովե-

յով եկեղեցական արարողութեան եղանակներու քաղցրութիւնը, վեհութիւնը, ներդաշնակութիւնը եւ վարդապետին հանճարը:

Le Monde Musical-ին մէջ կը կարդանք A. Mangeot-ի ստորագրութեամբ. «Ահա նորութիւն մը, յայտնութիւն մը, որ մեզ կը տանի հեռու եւ ապրիլ կուտայ մոռացում ժողովորդի մը կեանքով... եւ միթէ՞ դեռ մարդ չի տեսներ այն երկար, սեւ ուրուականի կիսադէմքը, որուն բարձր վեղարը անելի կ'երկարէ անոր ստուերը, դեռ չե՞մ գգար այն երգերու խորհրդատրութիւնը, այն քաղցր մեղամաղձոտութիւնը, այն հընչուն ճոխութիւնը, որ կը խնդրէ Ամենակարողէն կամ կը գովէ բնութեան գեղեցկութիւնը»:

Եւ կամ Louis Laloy-ի Le Mercure Musical-ի մէջ. «Այս մեղեդիները քնքոյշ ելեւէջներով եւ ընտիր, ճկուն ու կենդանի կշռոյթով՝ երաժշտութիւն մըն են, որ կը բոխի ամբողջովին սրտէն եւ կը հոսի ինչպէս թարմ ջուր, վճիտ եւ լուսաւոր: Այս երգերը արեւ ունին, ոսկեզօծ պարզութեամբ, ամբողջովին երկնային, որու շերմութիւնը գգուանք մըն է ձիւնապատ գագաթներու, սաղարթագեղ անտառներու եւ խոխոջացող վտակներու փայլով: Թ'երես սխալ չէ ոմանց կարծելը, թէ երկնաւոր դրախտը Հայաստանի Արարատ լեռան ստորոտն էր...»:

Պատարագի երգերը նոյնպէս բոլորովին ազգային, ժողովրդական, չունին ամենեւին այն երկչոտ յարգանքը, որ կը կեցնեն նոյն իսկ յուտոյ եւ վստահութեան ժամերուն: Անոնք հոգիի գեղմունքներ են, որ կը բանան ամբողջովին իր Աստուծոյ առջեւ, եւ Անոր կը մատուցանէ սիրոյ ամբողջ թափով իր բոլոր խորհուրդները եւ իր կեանքը ամբողջութեամբ: Մարդ կը գգայ ջերմ, խորհրդաւոր հավատքի թրթաջումը, որ առանց ջանքի, հիացումի կատարները կը հասանին:

Դժուար է գանազանել Րոնէ Մարթայեանի անուշ ձայնը Պօղոսեանի հետ իր յաջող ու գնահատանքի արժանի «Միայն Սուրբ, Հոգի Սուրբ, Ամէն Հայր Սուրբ» երգերով:

Մեներգող Մարիօ Հանիօթիս «Օրհնեալ Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ» շարքին մէջ պատարագիչի եւ սարկաւագի բաժինները ստանձնած է առինքնող ձայնով, յստակ, յաջող առոգանութեամբ: «Եղիցի»-ին մէջ շատ անելի զգալի է առոգանութեան ճշգրտութիւնը:

«Տէր ողորմեա» մեներգը երգեհոնի մեղմ ընկերակցութեամբ երգուած է Սոնա Նիկողոսեանի թախանձագին, աղերսային թոնչքով վճիտ եւ յուզիչ ձայնով. չեմ կարծեր, որ անելորդ չէ անգամ մը եւս կրկնելու, որ կատարողական լաւ մակարդակով ի յայտ կուգայ իր տաղանդը այս սալիկին մէջ: Բնականաբար պիտի նախընտրէի, որ երգչախումբը ընկերակցէր անոր:

«ՔՐԻՍՏՈՍ ՊԱՏԱՐԱԳԵԱԼ».- Այս contrepontique (մեղեդիակերտ բազմաձայնութիւն) բազմերգագրութիւնը անգամ մը եւս կուգայ ապացուցանելու ստեղծագործ հանճարը վարդապետին: Իմացած եմ գանազան ձայնագրութիւններ, սակայն այս սալիկի տպաւորութիւնը տարբեր է: Մեկնաբանութիւնը քիչ մը անելի աշխուժ, քան բնագիրը, կուտայ ճոխ Fugato-ի տպաւորութիւն: Հակառակ անոր, որ բոլոր երաժշտ-

տական գիծերը զատ-զատ կ'իմանանք, ամոնց ներդաշնակությունը պահուած է եւ կը վերջանայ ԱԼԷԼՈՒԻԱ-ի ժայթքումով, միշտ պապակը կուտայ կրկին լսելու:

Խտացեալ սալը կը վերջանայ ԱՄԷՆ, ԵՂԻՑԻ-ով, փայլուն, լաւատես, ամբողջ երգչախումբին միաձայն վերջաորութեամբ, կարծես Oratorio-ի մը վերջանուագը ըլլայ եւ այդ իսկ պատճառով է, որ սալիկը կ'ունկնդրոյի ամբողջութեամբ, առանց դոյզն յոգնութեան, ձանձրոյթի:

ՓԱՌԹ ՔԵԶ, ՏԷՐ-ը կը յիշեցնէ մեզի, թէ վերջ ի վերջոյ հայկական հոգեպարար Պատարագ մըն է:

Այս գրութեամբ արտայայտուեցայ խմբավար Կարպիս Ափրիկեանի՝ բացայայտ ղեկավարի տաղանդին մասին: Յտաշիկային պատե՛հ առիթով պիտի անդրադառնամ այս ինքնատիպ երգահանին մասին:

Կը խորհէի, որ պիտի գտնէի հեշտութեամբ այս սալիկը նուիրելու ծանօթ անձերու: Սակայն աւաղ. ցաւօք սրտի սպառած է:

Այս առթիւ կ'ուզեմ ջերմ փափաքս ու մաղթանքս յայտնել երգչախումբին ու անոր տաղանդատր ղեկավարին, որ վերստին տրամադրոյի 1700-ամեակի առթիւ այս բարձրարուեստ կատարողական սալիկը, որպէսզի կրկին անգամ հայուն հոգեկան ներաշխարհը լեցուի հոգեթով ու սրբազան երածշտութեամբ, իրաւ երածշտութեամբ, զոր Վարդապետը կ'ապահովէ հայ երածշտութիւնը Հայ Եկեղեցւոյ մէջ:

Փարիզ, 2000

